

ԵՓՐԱ.Ք.ԱՌ.ԱՌ...

«Պարտէզ» փակեալ, բոյր իմ հարսն,
պարտէզ փակեալ եւ աղբիւր կնենալ»:
(ԵՐԳ ԵՐԳՈՑ)

Ծանել Վ.ՐԴ. Ա.ՅԵՒԹԵԱԾԻՑ, 1962 թ.

**Յուղայի լեռկ սարակներու ծոցին մէջ
Եղեմ մըն է այս անկիւնը, վարսագեղ
Բարժիներու երգով օրուն՝ ձորամէջ,
Հոգիներու վըրայ բացուած՝ մեծ հեղեղ**

**Մը քըպիտի ու խնդութեան երկնացող,
Որուն սակ ես ամէն առտու հաւատքիս
Կը յարդարեմ յոյսի սեղան, բարձրացող
Արեգակին՝ երեւաբաղձ իմ նոզիս:**

**Ակունք մը յորդ, մայրակալակ կը բդիսի
Ա.ՅՈՐ ԱՐՏԵՆ, ու կ'երբայ վար, նոզածու՝
Արբուցանել ծառ ու ծաղիկ, եւ ուղիսի
Տակ ոռոգել ամէն ակոս եւ ածու:**

**Հոծ բուփերու սակ բալրըլայ, սողոսկի
Նուագի մը բաղցրութեամբ, եւ իր ճամբուն
Ցանցընելով յուռքի կանաչ ու ոսկի,
Կ'երբայ կորուտիլ մութ ալեւրուն մէջ բախուն**

**Սողոմոնի աւազանին, ուր այդ հին
Ցոփակեացը ու նաև՛ մեծ իմաստուն,
Կը բանար յորդ ծորակն «Կնենալ աղբիւր» ին,
Ի վայելումն իր անհամար հարներուն:**

**Եփրաքայ, դու երկիր Յուղայ, երկնի
Կապոյս վիզէն առկախ պարտէզ պտղալից,
Աղբիւրներուդ ակունքներէն նոր նոզի
Մը սիրախայս՝ մարմին առած կուզայ ինձ,**

**Հակիլ սրտիս ջինչ աղբիւրին զլզուն,
Նման լեռան կատարներուն բախառկոս
Հէֆ եղնիկին, որ նետահար՝ օրն ի բուն
Կուզէ հանգչիլ առուներու ակին մօս:**

ՀՄԱՅԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ

(Թերզենէմ, 10 Յունիս 1909)